

Ա. Ն Դ Ո Հ Ա Ն Ք

Հիւանդ ես, Սփի՛ւռք,
Հիւանդ՝ քու անօարժ կեցութեամբդ նեղգ,
Հիւանդ՝ քու վազնովից ասուպէ ասուպ,
Հիւանդ՝ հառածէզ տալով հուսկ փախուս,
Հիւանդ՝ չզոյէ՛ն խոկ զարհութելովիդ,
Պատուհաս իբրեւ ուղարկուած վերուս:

Հիւանդ ես, հիւա՞նդ,
Արեւով օծուն հաւութեանդ նես խառն
Քու ժանրարաքաւ սիսերովից անզուսպ,
Լափիզող կիրի հրդեհից բոցէն
Եր կրակն սուած կառուցման տենդով,
Սէրովից անձնուաց՝ վասութեա՞նդ բով:

Օ՛, հիւանդ ես դուն,
Հաւատէի ներծուած քու արմասներովիդ
Ու տարակոյսի բերքովից ախտածէս,
Քու պատումներովից՝ կրօնի՛ն ալ վեր,
Եւ ուրացումի մեղքով ոնրապարտ,
Փայփայանմիդ նես՝ խայրով մահաբեր:

Ա՛յ իմ ազգդ հիւանդ ...
Հիւանդ՝ ջուրի չափ քու ուայլութեամբդ
Ու մլատութեա՞մբդ աւելի քան քար,
Ամո՛լ՝ աղտադին իբրեւ առապար,
Ու խոփ երազող հողի պէս բերի,
Արհամարհանմովից չափի, կըինի:

Զես երէ նիւանդ,
Ինչո՞ւ պինդ զնդեր ու բռիշի քափի,
Եւ անկում խսկոյն՝ մինչեւ վիհն անհուն,
Թէ՛ խոն իմաստուն, քէ քարբաց խելառ,
Գրո՛ն կրծքարաց, նահանջ զյխիլոր,
Եսի սակարան, տեսիլի տանար ...

Ա՛զգդ առեղծուած,
Ինչո՞ւ է գրուեր ու ըլլայիր դուն
Արծիւ բարձրաքիռ, եւ այլուր՝ սողուն,
Պահ մը՝ լարբափ նես, եւ ներիռ յանկարժ,
Նիւրի, հաշիւի գետնամած զերին,
Ու ճանապարհորդ ոլորտի վիրին:

Հիւանդ՝ հոգեւին ...
 Մինչ կը կտրածս մատերը լոյսէ՝
 Վերեւող կապող ձեռմին հարազաւ,
 Օդ, արեւ բաշխող բուրմերուղ կուրծմին
 Կ'իջնեն կրունկիդ մուրնեն անխնայ,
 Կը լիզես նենզին դունչն արիւնլուայ:

Հիւանդ ես, հոգին ...
 Խահատակեցիր քանի քանիներ
 Երբ ճակտիդ պսակ իրենց տեսիցին
 Կը մազլցին ապառածն ի վեր,
 Ու պանծացումի սարքեցիր ծէսեր,
 Երբ վաղոց էին դարձեր ա'լ սուսեր:

Հիւանդ ես, հիւանդ,
 Թերեւս ուժերուղ առատութենէն,
 Մահանալ մերծող բու մահացումէն,
 Չխորաշափուած անհունէն միտիդ
 Եւ անպարազիծ ծանծաղութենէդ —
 Մէկիդ մէջ հազար տարեկ տարամէս:

Վերծանել ինչպէ՞ս
 Գիրը նակատիդ՝ անկայք նամբորդի,
 Ժամանակալին մէջ անսկիզր, անվերջ,
 Ուսիդ՝ հոգեկան գանձեր ծանրատար,
 Հայեացք՝ ասղերուն, քալերդ՝ յամառ,
 Բայց եւ երեսիդ՝ հովիսի ժպիս:

Հիւանդ եմ եւ ես,
 Հիւանդ՝ բու հիւանդ ըլլալուդ նամար,
 Հիւանդ՝ բուժումիդ յոյսէս կամակուր,
 Դարման որոնող վազքի խոնչէնիսէս,
 Ու նաեւ, զուցէ, զի որդի՞դ եմ ես,
 Արիւնէդ՝ արի՞ւն, ուկառէդ՝ ոսկօր:

Ա.Ա. չեմ կրնար, չեմ,
 Կրել հիւանդի շապիկս յարածամ ...
 Թոյերս եմ բացեր Սեւանի ունչին,
 Վերս՝ Արագածի արեւին հուրծամ,
 Զի այդ հրաբե՞ն վերաստեղծ հոյզի
 Կը սպասեմ զարմա՞ն ևեզի եւ ինծի:

15.2.1981, Պէյրուք Վ.Ա.Հ-Վ.Ա.Հ.Ա.Ն